

Ս. ԳՐԱԿԱՆ

Հ Ե Թ Ա Ն Ո Ս Ա Ց Ա Ռ Ա Ք Ե Ա Լ Ը

Բ

Պօղոս կազդուրուելէ յետոյ, վերազադնալ ուղեց այն քաղաքներու վրայէն ուր քաղաքացիները համար թէ ցանուած սերմերը քննելու արդիւնքի հասեր էին: Բարձրաբան շարժացաւ լեռով այս որոշումը, որովհետեւ կը հաւատար թէ աստուածային նախախնամող աջն էր որ կ'առաջնորդէր Պօղոսին մտածումներն ու քայլերը: Տասուպանքէն յետոյ ամէն բան զեղեցիկ եւ կարելի կը թուէր Պօղոսին համար, ապաքինման գողգոթուն կորոյժը կ'ողբերէր զինքը: Ամէն ինչ ըզմանք, սլացք էր իր մէջ: Հէր մտածեր մարմնին սպառնացող վտանգներուն, այլ հողիի փառքին՝ Իր մէջէն ջրնուած էր կարծես մարդկայինը, զերբայն ճշմարտութեան սարսուռէն անբջակոծ, դարձած էր ինքիւնքը ըլլալէ, վերածուելու համար աստուածգիրտութեան երանութեան, ինքնաճանաչման մահացող անուշով հեշտասարուս:

Յանած էր Աւետարանի սերմերը հողիներուն մէջ եւ զանոնք թրջած էր արիւնովը: Անոնց կարիքը եւ իր տէրը պէտք է զոյնուներին եւ ամբողջացնելին զիրար: Մարմինը լոկ կը վախնայ մահէն եւ զերեզմանէն, կ'ըսէր, բայց հողին երիվարն է իր պարտականութեան եւ օրօրանք անմահութեան: Նուիրուած մըն էր իր դատին, հաւատքը զգացում մը չէր իր մէջ, այլ ապրող զօրութեան մը զիտակցութիւնը: Նման էր երկրի վրայէն անցնող մեծ գետերուն, որոնք հոսելով աւելի կը մեծնան իրենց մէջ թափող ջուրերէն: Ամբողջական եւ անտեղիտալի նըստիւր մը, զիւրացանական հրատարումը վերէն իրեն յանձնուած գործին, կեցրոնաց

կան եւ վարիչ զիծն էր իր կեանքին: Բոլոր միւս մտածումները հարկատուներն էին հիմնական այդ դազափարին: Իր տարած պատգամին բնութիւնը եւ գործելու կերպը պիտի խրոչեցնէր ժամանակի մարդերը, սակայն զիտէր ան իր հողին վեր բունը մարդոց նկատումներէն եւ երկիւղէն: Ինչպէս ստուերին վարժուած աչքերը բնազօրէն կը գոցուին ցերեկուան լոյսին, զինքը ունկնդրողներու հողիները յաճախ պիտի փակուէին իր նոր պատգամին առջեւ: Արանց տենդոս վրդովումի զիտէր հանդուրժել գործերու դանդաղ յատակգիտութեան եւ երբեմն ալ անոնց վերահաս ձախողանքին, որովհետեւ վտահ էր վերջնական յաղթանակին:

Բոլոր այն տեղերը ուր ամիսներ առաջ եղած էին եւ քարոզած, վերստին այցելեցին, սակայն գաղտնի, զիչերտան քողէն պաշտպանուած: Կը բարեխն միայն ծանօթ եւ վտահելի մարդոց՝ դուռները եւ զիւրաքային հաւաքոյթներով կը միխթարէին եւ կը սրտասանէին հաւատացեալները: ՃՄի վախնաք այն բաներէն, որոնք մարմինը կ'սպաննէ, իթէ հաւածուիք ու աստուպիք նոյնիսկ ճշմարտութեանը համար, զոր հաղորդեցիկը ձեզի, երջանիկ զգացէք ինքզինքնիք, վասնդի ի՞նչ պիտի արժէ մարդու մը համար ամբողջ աշխարհը, եթէ կորսնցիկ իր հողին որուն վրայ Աստուծոյ պատկերը դրոշմուած է: Մի նայիք անոնց՝ որոնց համար Մեսիան կը մնայ նախաձայնութիւնը մարդարէներու պատգամին: Դուք վերստին ծնաք, ընդունելով նոր պատգամը՝ մասնակցեցե՛ք Յիսուս Քրիստոսի արքայութեան:

Մէջ, նուիրում և հաւատք նոր կատուիրանւններն են առաքելութեան, զոր պէտք է պահէք: Ինչպէս որ հրեաները կը շարունակեն հաւատարիմ ծնալ մովսէսական օրէնքին, այնպէս ալ դուք հաւատարիմ պարտիք ըլլալ Մեսիային, որ աշխարհ եկաւ և մեռաւ մեր մեղքերուն և իրկութեանը համարք:

Կ'զուշանային հրապարակային քարոզութիւններէ և ակնբախ շիտաներէ: Հաստատուն հիմերով մյուս դնելու համար համայնքին դործունէութիւնը, կ'ընտրէին ամէնուրեք առաջնորդներ և վերակացուներ, Սինակոկի վարչութեան օրինակովը:

Իրենց գործը քարտեղէ յետոյ վերագարծին Անտիոք: Բարպաքին զրիստոնեայ համայնքը ղիմաւորեց զիրենց հրճուածութիւնը և պատուով: Բոլոր հաւատացեալներու զուտներուն առջեւ կոնթիպիներ վառուած էին և, ծագկեպտակներ կախուած ՚ Անտիոքի համայնքին պետերը երբ իրազեկ եղան առաջնահանրոս, կատարած գործին, լեցունցան բերկրանքով, ըսելով թէ՛ միտպէս Աստուծոյ մեռքն էր որ կը բանար դուռները հեթանոսներու սրտին»:

Ամուստտ ստղեկութիւններ հասած էին սակայն Երուսաղէմ: Պօղոսի գործունէութեան շուրջ, մեղադրելով զինքը որ առանց Եւրիստելոս ընդունած էր հեթանոսները հաւատացեալներու միաբանութենէն ներս, թէ միայն Երուսաղէմի սրբազան համայնքին պետերը իրաւունք ունէին մեռք դնելու նորագործներուն մրտի և Ս. Հոգիին շնորհը մատակարարելու տնտեց, և թէ Պօղոսը իրաւունք առած էր ինքզինքին վարուելու առաքելայի մը պէս, առանց զեննալու այդ իրաւունքը:

Երուսաղէմէն շուտով պատգամաւորներ եկան Անտիոք, պատասխանատուութեան հրաւիրելու Պօղոսը իր ջրածներուն համար, յայտնելով թէ հեթանոսները զրիստոնեայ կարենալ ըլլալու համար պէտք է անցնէին նախ Հին Սինակոկի անմարտութենէն»:

« Պօղոսը սակայն լի էր քիմիքի: Սոցալ զէրք ոչ Հին Օրէնքի պատուիրաններու անապարտ պահպանումը, համար անբերեք գործնց, հասլածելով յորակարատաւ և կեկեցիմն ՚ Տաւրիս

Հինգ տարիներու իր տառապանքն ու խուկումները, Դամասկոսի յայտնութեան լոյսին մէջէն, զինքը տարած էին զրիստոնէութեան ճշմարիտ հասկացողութեան: Ինք պէտք չունէր ժոխաբեկ զաղափարներու, անմիջական յայտնատեսութեամբ դասած և հասկցած էր Քրիստոսը: Գալով իր կրօնքութեան բնոյթին, համոզուած էր խորապէս թէ բոլոր աղբերը, Արեւելէն և Արեւմուտքէն, Հիւսիսէն և Հարաւէն պիտի գային և երկնքի արքայութեանը մէջ սեղանի պիտի նստէին Աբրահամի, Իսահակի և Յակոբի հետ: Անտարարը հրէական կապանքներէն ազտուելու և մարդկութեան կրօնը դարձնելու իր որոշումը անխորհուրդ և պատահական արարք մը չէր, այլ մանրաթելը իր մտածողութեան: Աշխարհ եկած Մեսիային զաղափարը, որուն հասկացողութեան մէջ միշտ աւելի յառաջդիմեց, մտքի հետ փորձառութեան նոր շոյխերով, իր հանձնարին մշակած աստուածաբանական մէկ դրութիւնը չէր, այլ յայտնութիւնը այն ճշմարտութեան՝ զոր քարոզելու համար Աստուած շնորհած էր իրեն: Այդ զիտախցութիւնն էր որ վկայած էր իրեն թէ Օրէնքը պարտուած էր այլեւս և անգործ վերականութեան համար, Ներս աստուածային ընտրութիւնը յանկարծ ի յայտ կու գար իր ամենակարողութեամբ և բացարձակ ազատութեան նկարագրովը, թէ փրկութեան երկու բեւեռներն էին Յիսուսի մահը և Յարութիւնը: Ան համարողած էր Գաղատայի մէկ ծախէն միւսը, կազմելով շրթան զրիստոնեայ համայնքներուն: Տիտան ու Տիմոթէոսը կենդանի օրինակներն էին այդ պարագործութեան: Իրեն համար, իրական Եւրիստոնէութիւնը հոգիի Եւրիստոնէութիւնն էր, երբ մկրտութեան ջրօրը արելնի և յոյսի կը վերածուէր հեթանոս հոգիներուն խորը»:

Մը. Բազալէն եկած հրահանգին համար, մայն Պօղոսն ևս Բարսիլաբոսը իրենց հետ ապրին Տիտոսը, որ ամիսներէ ի վեր Անտիոք էր մնար, անմատուցութիւնը բնուած համայնքի կարիքներուն և ծառայութեան, և մեկնելուցան երուսաղէմ, քառաբնոյց մողովին ներկայանալու համար»:

ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ

Տասնչորս տարիներ անցեր էին այն օրէն, երբ Պօղոս վերջին անգամ կը հեռանար Երուսաղէմէն: Քաղաքը փոխուած էր, անհանաչելի ըլլալու աստիճան: Սովը չէր վերջացած տակաւին, փողոցները լեցուն էին հայրմաշ եղած մուրիկներով, որոնք դառններու եւ սիւներու թովերը ծուարած, անցորդներուն կը կարկատէին իրենց ձեռքերը, ողորմութեան խնդրանքով: Հերովդէս Աղբիպաս, Հռոմէն զրկուած նոր վեռապետը, խեղդած էր երկրին բնակչութիւնը տուրքերով: Հռոմէացի ազնուականի նման ինքզինքը տուած էր խաղերու եւ զուարճութեանց, թէեւ արտաքնապէս կ'ողջէր ցոյց տալ թէ պաշտպան էր հրէական օրէնքին եւ աւանդութեան: Եփեսարութեան մոլուցքէն բռնուած, կը հիմնէր խաղարաններ, թատրոններ, կենարի արձաններ եւ տոզոլորդին համար կը սարքէր հըրապարակային խաղեր եւ մրցանքներ, միշտ հռոմէի օրինակով: Երբեմն կը մասնակցէր Տաճարի արարողութիւններուն, հրեաներուն հաճելի երեսուրու համար: Իսկ քահանայապետութեան թեկնածուներ իրարու հետ կը մրցէին, պետութեան միջամտութեամբ եւ կաշառքով արիւնայլու աթոռին:

Երբ Պօղոս եւ Բարձարաս Երուսաղէմ եկան, քրիստոնեայ համայնքը սարսափի մէջ էր: Հարածանքը կը շարունակուէր տակաւին եւ յուսահատ հաւատացեալները ի միթարութիւն իրենց բեկուած հոգիներուն սկսեցին հաւատալ թէ Յիսուս շուտով պիտի վերադառնար, հատաստելու իր թագաւորութիւնը երկրի վրայ: Միւս կողմէ մէջքարգիլու եռանդը նուազած էր եւ առաջաւիներ փոթ չէին ընել աւելցնելու թիւը հաւատացեալներուն: Անոնցմէ շատեր կը մնային Բարձարասի քրոջ տունը, Միմա Պիտրոսի ղեկավարութեան ներքեւ: Յակոբոս եւ իր եղբայրը Յուզան, կը բռնակէին Միոն լերան վրայ, զբազած ամբողջ օրը աղօթքով եւ ծածապահութեամբ: Պետրոս իր համբաւին մէջն էր, դժգոհ սակայն ընդհանուր անզորութենէ: Մեսիայի մահէն

վերջ, տասներեօ տարիներ անընդհատ տարած էր Յարութեան պատգամը, երկրի բոլոր կողմերը, Յոսպէ, Կեսարիա, Սոմարիա, մօտիկ յարաբերութիւններ պահելով քրիստոնէութեան դարձող հեթանոսներու հետ: Տեսնողբայրը կը գրուէր կարեւոր տեղ մը նորակազմ համայնքին մէջ եւ կը շարունակէր բարեկամ մնալ հրեայ եկեղեցիին, չհանդուրժելով որ յսլա մը անդամ դեղուէր Օրէնքէն:

Պօղոս եւ Բարձարաս ներկայացան նախ Պետրոսին, իրենց հետն էր նաեւ Տիառոսը: Պօղոս մանրամասնօրէն խօսեցաւ իր առաքելութեանը մասին, շեշտելով հեթանոսներու յօժարամտութիւնը նոր կրօնին նկատմամբ, յետոյ Պետրոսին յանձնեց հաւաքուած դրամին պարկերը, զրկուած Երուսաղէմի աղքատներուն եւ սուրբերուն, հեթանոս հաւատացեալներու կողմէ: Մէկդէ պէտք է քշել Օրէնքին խիճերը հեթանոսներու ստեղծէն եւ այն ատեն ամբողջ աշխարհը պիտի դառնար դէպի Միոն, կանգնելու աղօթքի տուներ աշխարհի բոլոր մասերուն վրայ: Եկուք Միմոն, ըսաւ Պօղոս, լուրջ կերպարանք մը հապնել յետոյ, բաժնենք առաքելական գործը, դուն, որուն Տէրը վստահեցաւ իր ուխտներուն պահպանութիւնը, տար նոր լուրը Իսրայէլի որպիսներուն, իսկ եւ Մեսիային աւետիսը հեթանոսներուն, որպէսզի շուտով իլուսագործուի խոստումը մեր Տիրոջ եւ հաստատուի երկնքի արքայութիւնը երկրի վրայ:

Պետրոս կը լսէր այս բոլորը ուրախութեամբ եւ իր սիրտը կը յորդէր ապագայի յայտով: Կեսնքի տրամուծիւններէն եւ դրժողաւորութիւններէն տորոտած իր միամտաբայց անվկանջ հոգին կը պահէր ամբողջապէս Տիրոջ խոստումին առհաւատչեան, հաղերուն ծոցը հանդիպող անազաբա ոսկիին պէս: Կը հաւատար թէ ինք եւ իրմէ վերջ հակողները կանչուած էին հարթարելու այն շաւիղները որոնց վրայէն պիտի յառաջանային յայթախական բանակները քրիստոնէութեան: Պանդավառ զոհարեքուժը տիրասպէս

տող գիծն էր հղած իր տնձին, այն մայրիկ-
 եանէն սկսեալ, երբ Գալիլիոյ վերջին Հան-
 դիպման Յիսուս իրեն կը յանձնէր իր ոչ-
 յարեներ Հովոսելու պարտականութիւնը :
 Պօղոս յետոյ իրեն ներկայացուց Տիտոսը,
 իրրու կենդանի օրինակը քրիստոնէութեան
 զարձած հեթանոսի : Այս վերջինը գիտէր
 թէ կը կենար Տիրոջ առաջին աշակերտին
 դիմացը, կ'ուզէր մօտենալ եւ Համբուրել
 ձեռքերը՝ որոնք Հպած էին Մեսիայի մարմ-
 նի սուրբ կրակին : Պետրոս զմայլանքով կը
 նայէր իր դիմաց կէցող երիտասարդի գե-
 ղուղէչ հասակին եւ անոր բերեղի պէս
 յտտակ կապոյտ աչքերուն : Տիտոս առաջ-
 ետի նայուածքի ծանրութեան ներքեւ Հա-
 վիւ կրնար շնչել, յետոյ մօտեցաւ եւ ծունկի
 եկաւ Պետրոսին առջև, Համբուրեց անոր
 աջը, մըմնջելով Հագիւ լսելի ձայնով, -Տէր
 իմ :-

Ոտքի էլիւր, Հրամայեց առաջալը Տի-
 տոսին, մենք շենք ծնրագրեր մահկանացու-
 ներուն առջև, ո՛չ ալ տէր կը կոչենք սեւէ
 մէկը, բացի Յիսուս Քրիստոսէ : Բայց ըսէ
 սղաս, Խոնջ բանը քեզի բերաւ Իսրայէլի
 աստուծոյն եւ Մեսիայի Հաւատքին :

— Ճշմարտութեան ծարաւը եւ զոյու-
 թեան իմաստին գիտակցելու տենչը, ինչ-
 պէս նաեւ բաղձանքս փրկուելու մեղքերէն
 եւ մտնելու Յիսուս Քրիստոսի նորհած Հա-
 ւատքի թագաւորութենէն ներս, ինչպէս իմ
 ուսուցիչս եւ առաջնորդս Պօղոսը սորվեցուց
 ինձի : Այժմ գիտեմ թէ Մեսիան ինձի Համար
 մեռաւ, թէ Ան իմ մէջս է ինչպէս ես իր մէ-
 ջը :

Պետրոս ողջագուրեց Տիտոսը սիրոյ եւ
 խոզազութեան Համբոյրով : Առաջալը
 կ'զգար թէ կարելի չէր խուլ մնալ հեթանոս-
 ներու պահանջներուն, որոնք ամէն օր աւե-
 լի ուժով կը զարնէին Մեսիայի սրբարանին
 դուռը : Դժուար էր զոց պահել այդ մուշըը,
 ամէն օր ամող պահանջներուն դիմաց :

Յաջորդ օրը, Պետրոս, Յակոբոս եւ
 Յովհաննէս, նոր Հաւատքին ճերք միւնե-
 րը», ժողովի Հրաւիրեցին Համայնքին գըլ-
 խաւորները, Դաւթի բերդին մօտ դառնուող
 իրենց Հաւաքատեղիին մէջ, լսելու Պօղոսի

եւ Բար-Նարասի գեկոյցը : Առաջին կարգի
 վրայ նստած էին Պետրոս, Յակոբոս եւ Ե-
 բուսաղէմ զանուող աշակերտները : Յով-
 հաննէս Հակառակ իր տարիքին ծերացած
 էր, միտքը կերպարանք մը ունէր եւ տեսիլ-
 ներ կը տեսնէր յաճախ : Պետրոս պաշտօնա-
 կան պետը կը թուէր ըլլալ Համայնքին, առ-
 կայն ժողովը կը վարէր Յակոբոս Տեառն-
 եղբայրը :

Բար-Նարասի կողմէն կարգացուեցաւ իր
 եւ Պօղոսի առաջելութեան տեղեկագիրը,
 ուր Հանգամանօրէն կը նշուէր իրենց զոր-
 ծունէութիւնը նախ Հրեաներուն՝ աշխարհ
 եկած Մեսիայի մասին, ապա Հեթանոսե-
 րուն՝ որոնք Իսրայէլի որդիներու Հեռքե-
 րէն կուզային ընդունելու Յիսուսի Հաւատ-
 քը : Բար-Նարաս պատմեց յետոյ Պօղոսի
 քարոզութիւններու եւ Հրաշքներու մասին,
 որոնք այնքան քաղցրօրէն իր բանային հե-
 թանոսներու սրտին ու մազին զուռները :

Ժողովը խոր ուշադրութեամբ լսեց տե-
 ղեկագիրը, շատերու նայուածքները կը շո-
 դային ուրախութենէն, կային նաեւ մութ
 դէմքեր, որոնք դժգոհ կը թուէին ըլլալ ե-
 դանքերէն : Այս վերջինները չէին կրնար
 Հաշտուիլ այս իրողութեան Հետ, թէ առանց
 թրփատութեան եւ Օրէնքի պարտադրանք-
 ներուն Հեթանոս մը կրնար ներս ընդունե-
 ուիլ եկեղեցիէն : Ուրիշներ՝ մեծաւ մասամբ
 յոնախօս նորագարձներ, կը պարտպանէին
 Հակառակ թէյըր, աւելորդ նկատելով Հրեա-
 կան աւանդութիւնն ու ծէսը :

Պօղոս երկար ատեն մտիկ րբաւ այս թեր
 աւ դէմ խօսակցութիւնը, յետոյ ոտքի էլաւ
 եւ սկսաւ խօսիլ : Ստեղծագործութիւնը, ը-
 սաւ, առաջին յարտնութիւնն է Աստուծոյ,
 իսկ մարդեղութիւնը երկրորդ : Ստեղծա-
 գործութիւնն ու մարդեղութիւնը ուրիշ նը-
 պատակ չունէին բայց յաջորդաբար իր-
 պործութեւն փրկութիւնը : Օրէնքը չէ փրկու-
 թեան առիթը՝ այլ խոստումը, որ Մեսիայ-
 ւով իրագործուեցաւ : Ճշմարիտ Հաւատաց-
 եալիներ անոնք չեն որ կը պահեն միայն Օ-
 րէնքը, այլ անոնք՝ որ կը Հաւատան խոստա-
 ժան, նման Աբրահամին, որուն որդիները
 Օրէնքի ներքեւ էին մինչեւ խոստման իրա-

դործուի՞ր Յիսուս Քրիստոսով: Օրէնքը աւելի իջրուար չէ՞, կարենա՞յ պահելու սահանքը մեր բազմանքներուն, մեղքերուն եւ կիրքերուն, աւելի ընդարձակ չէ՞ ընդգրկելու Կժնդ Կոպէտպի իր թեւեպոսի շտգերը կտրեման դոցել մեր բոլոր արարքները, երբ մանաւանդ մարդուք սիրտը ճահիճ ժըն է, ուր Կժնիս բոլոր անմաբուր մտածումները: Ո՞վ մեզմէ անմեղ է Օրէնքին դէմ, ո՞ր Օրէնքը կրնայ արմատախիլ ընել Հեթանոսներու ընուժեան արմատները, գաղննք Արքաճամի զաւակներ ընելու չամար, եթէ ոչ Օրէնքը Իւրայելի միակ եւ կենդանի Աստուծոյն եւ իր ազատարար Մեհայիին: Օրէնքով մեղքը աշխարհ եկաւ եւ Յիսուսով, որ մեր մեղքերուն չամար մեռաւ, ջնջուեցաւ ան: Ես Հեթանոսներուն տարի Հաւատքը կենդանի Աստուծոյն եւ աշխարհ եկած Իր Մեհայիին եւ կակղեցուցի անոնց սիրտերը նման սպունդի: Այժմ անոնք կեցած են մեր առջեւ, պատրաստ այրելու իրենց սիրտերը Իւրայելի Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի կրակով: Թող Մեհիան անոնց Հոգիներուն մէջ զնէ իր սքանչելիքները, Թող չաւատքը ի մի խմբէ աշխարհի բոլոր ժողովուրդները, ինչպէս Հնձուարը կը ժողվէ Հասկերը: Այն ատեն բոլոր ժողովուրդները պիտի եղբայրանային, իրարու կապուած Հաւատքով, եւ Աստուծոյ փառքը պիտի շողար աշխարհի վրայ եւ մարդկութիւնը Հանդիստեսն պիտի ըլլար մարդաբէի խօսքերու իրադործման, թէ ճիշտերը պիտի լեռնանան եւ բարձունքները պիտի ցածնան, վատերը պիտի ուղղուին եւ Աստուծոյ շնորհը պիտի իջնէ բոլորի վրայ, նման ստուան ցօյիին, որ կը թարմացնէ բոյսերը»:

Պողոսի խօսքերէն յետոյ ունկնդիրներու գէմքերը պայծառացան, նոյնիսկ անոնք որ սկիզբները անհաղորդ կը մնային, ժպտել սկսան, մուժէն դէպի լոյս գացող ամպերու պէս ներկաներու մէկ մասը սակայն սրտնք Յակորոս Տեսնեղբոր շուրջն էին խճրուած, կը մնային խոժոռ եւ անհանազիտ, ներքին փոթորիկէն խուճապահար:

Անոնք ընտրեցին Յակորոսի կրտսեր կըրայրը Յուպան, որ իրենց կողմէն արտայայտուի:

— Արտօնութեամբ առաջնորդներու որոնք Հոս ներկայ են, կ'ուղիկ Հարցնել զեկուցողին, թէ ի՞նչ բան կրնայ առաջնորդ ըլլալ Հեթանոսներուն՝ եթէ ոչ Օրէնքը որ մեր ձեռքին մէջն է: Ի՞նչ կրնայ արժեք Հաւատքը առանց գործի եւ խոստումը՝ առանց Օրէնքին, որ Հիմն է Հաւատքին: Աստուծոյ սէրը բարձրագոյն առանձնաշնորհն է անոր միայն որ կրնայ իր բարի գործերով իրադործել գայն: Մենք մարդեր ենք լաւ եւ պէշ ձգտումներով, իսկ մեր շուրջը քստոն ու շիթթութիւնը աշխարհին: Այս քստոն եւ թոհուրոհին մէջ Աստուած դրած է փոքր կղզի մը որ Իւրայելն է եւ ամբացուցած գայն օրէնքներով եւ պատուիրաններով: Վերցուցէ՛ք այս օրէնքները եւ մենք պիտի քշուինք դէպի անկարգութիւն եւ քստ, նըման շամանդաղներու՝ Հովերու Հոսանքն ի վտար: Առանց այս պաշտպան ստիբերուն, մենք անսպասին մէջ նետուած արմատախիլ բոյսերու պիտի նմանէինք, չորնալու դատապարտուած»: Իր շուրջը նստողներէն շատեր զլլսու շարժումներով կը Հաստատէին ըրուածները, իսկ ուրիշներ իրենց պժգոհութիւնը կը յայտնէին բարձրամայն: Իրարու ներհակ այս արտայայտութիւններէն պահ մը անպակ Հարձուեցաւ թէ ժողովը մօտ էր անյաջողութեան մատուելու: Սակայն յանկարծ արիւնց խոր լուծիւն, որովհետեւ ժողովին առիւծը, Սիմոն Պետրոս, ոտքի ելած էր խօսելու: Ան խոր տրամութեամբ նայեցաւ նախ երկու կողմի միճողներուն, յետոյ սկսաւ իր խօսքը մեղմ ու յստակ, նըման մարդկաբու մէջն Հոսոյ առուակի մըրմունջին: Վերայայրներ եւ բարեկամներ, ձեղի բոլորիդ անձանթ չէ մեր Տիրոջ փափաքն ու պատգամը ինձի եւ բոլոր առաքեալներու՞ որ իր Աւետարանը տանինք նաեւ Հեթանոսներուն, որոնք մեր շրթներէն պիտի լսէին փրկութեան աւետիսը: Տարիներ առաջ նոյն Աստուածն էր որ կը Հրամայէր

ինձի մկրտելու հեթանոս Կորնելիոսը: Հին Օրէնքը ի վիճակի չէ օրհեյու մեղի որ սըրբազրինք մեր բարոյական տկարութիւնները, փրկութիւնը Տիրոջ շնորհին ազատ դրծունէութեան արդիւնքն է»:

Լուսթիւնը տակաւ կը խորանար, բոլոր ունկնդրները իրարու կը նայէին երկիւղած ու շփոթահար: Պօսողը «Վէմն» էր, Յիսուսի աստուածութեան առաջին վկայողը: Ներկաներէն շատեր ունէին նոյն այդ մտածումները, սակայն մինչեւ այն ատեն չէին համարձակած արտայայտել:

Տեառնեղբայրը, իր վուչէ շապիկին մէջ կծկուած եւ ուտերուն փռած իր երկար մազերը, որոնք իր մանկութենէն ի վեր չէին ճանցած բռնութիւնը երկաթին, իրակոն պատկերը ճշմարտեաց մարգարէներու, կարծես անապատէն նոր դուրս եկած, կը մնար լուռ, բայց իր հոգիին խորը կրակէ փայլակներով կը յուզուէր հեթանոսներու ճակատագրական շարքը: Իր մտածումին մէջ կը հնչէր ծանօթ առածը, թէ «Ան որ երկինք երթալու փափաքը ունի պէտք է ընդունի օժանդակութիւնը երկնքին»: Հեթանոսներ եւս, կը մտածէր ան, իրաւունք ունին մտնելու երկնքի թաղարութիւնը, համաձայն իրենց փափաքին եւ Մեսիայի կամեցողութեան:

— Եղբայրներ եւ բարեկամներ, լսուեցաւ յանկարծ Տեառնեղբոր ձայնը, խղելէ վերջ ժամեր տեւող լուսթիւնը, այսպէս կ'ընէ Տէրը մարգարէի բերնով, թէ «Պիտի վերադառնամ եւ շինեմ քանդուած Տաճարը, որպէսզի մարդկութեան մնացորդները ճանշանն Տէրը եւ փառաւորեն իր անունը»: Իմ

տեսակէտս այն է որ պէտք չէ մերժել հեթանոսները, որոնք Իսրայէլի Աստուծոյ եւ Իր Մեսիային կը դառնան, բայց զգուշացնել զիրենք կուռքերու զոհուած կենդանիներու տեսիլէն, պոռնկութենէն եւ օրէնքով արդիւնաւ կենդանիներու միսէն: Իր մուսկալ սիրտը եւ կարծրացած միտքը խստակոն ըրած էին զինքը, որմէ կ'ահնածէին նոյնիսկ Փարիսեցիներն ու Սադուկեցիները երբ Յակոբոս Տաճար կ'երթար աղօթելու:

Պետրոսի եւ Տեառնեղբոր այս յայտարարութենէն յետոյ ժողովը վերջ կը վտնէր խաղաղօրէն: Պօղոսն ու Բար-Նաբասը կը վերահաստատուէին իրենց առաքելութեան մէջ, եւ ժողովին կողմէ թուղթեր կը գրուէին, ուղղուած Անտիոքի եւ Կիլիկիոյ հաւատացեալներուն որ քրիստոնէութեան դարձող Հեթանոսներէն անհրաժեշտօրէն չպահանջուէր թլփատութեան եւ Հին Օրէնքի ծէսերը: Նամակները յանձնուեցան Շիղային եւ Բարսասան կոչուած Յուդային, որոնք թէ Անտիոքի եւ թէ Կիլիկիոյ մէջ յայտարարելէ յետոյ Երուսաղէմի ժողովին որոշումը, դնահատանքով կը խօսէին Պօղոսի եւ Բար-Նաբասի դործունէութեան մասին:

Պօղոս իր ամենէն ուրախ օրը կ'ապրէր, իսկ Տիտոսը կ'զգար թէ ինք իբրեւ հոթանոս օտար մը չէր այլեւս, այլ մարմին ու ոսկորը քրիստոնէայ համայնքին, կազմուած բոլոր ժողովուրդներէն անխտիր: Պօղոսի տարիներու մեծ երազը իրականացած էր, Յիսուսը կը յաղթէր Մովսէսին, հիմը կը զըրուէր Նոր Ուխտի հասկացողութեան եւ քրիստոնէական ապաւայ կայսրութեան: